


4285



Рязань
1918

ԻՆՉ Ե ԹԱՄԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

ՌԱՄԿԱՎԱՐ ՄԱՏԵՆԱՇԱՐ

թիւ 2



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ԱԶԳ»

Պատուի

1918

200

2010

80305-mln

1661-8J

Ի՞նչ է ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

Թամկավարութիւնը (Democacy) կը նշանակէ ժողովուրդին գերիշխանութիւնը։ Քաղաքական սկզբունքը մըն է այդ, որու համաձայն՝ ժողովուրդի մը համար չկայ ուրիշ աւելի բարձր հեղինակութիւն՝ քան նոյն այդ ժողովուրդի կամքը։ Այս սկզբունքով չէ որ կառավարուած է աշխարհը ամէն տեղ և ամէն ժամանակ։ Երկար դարերու ընթացքին ժողովուրդները կառավարուած են Ազնուապետական և Միապետական սիստեմով, որ ամբողջ ժողովուրդը կ'ենթարկէր մէկ կամ մի քանի անհատներու բացարձակ և անսահման տիրապետութեան։ Միապետը կամ Ազնուականը կը համարուէր Աստուծոյ ներկայացուցիչը երկրի վըրայ, և անոնց հրամանները նուիրական և անառարկելի էին բոլորին համար։ Ժողովուրդի կամքը ոչ մի նշանակութիւն չունէր։ Երկար դարեր ժողովուրդները կրեցին այդ մեծ ու փոքր բնաւուծը, մինչև որ հետզհետէ ուժեղանալով, արնատեսապէս և բարոյապէս, ըմբոստացան Միապետներու դէմ և պահանջեցին որ ժողովուրդը ինքը լինի ինքզինքը կառավարողը և ոչ թէ ենթարկուի իրմէ անկախ մէկ կամ մի քանի անհատներու քըմահաճոյքին։ Երկարատև և ծանր կուով, արիւնի գետերով, ժողովուրդները յաջողեցան իրենց Բոնակալներէն գրաւել իշխանութիւնը, աւելի կամ նուազ լիակատար ձեռով։ Անկատար մեր եղաւ Սահմանադրական — Միապետութիւնը, որով իշխանութիւնը չի պատկանիր ամբողջութեամբ ոչ Միապետին և ոչ ժողովուրդին, այլ բաժնուած է անոնց մէջ և իւրաքանչիւր կողմի

152x6

իրաւունքներու և պարտականութիւններու սահմանը սրոշուած է Պետական պայմանագրութեամբ մը՝ որ կը կոչուի Սահմանադրական Օրէնք: Իսկ աւելի լիակատար ձեր եզաւ Հանրապետութիւնը, որով բոլորին չնշուեցաւ Միապետին և առասարակ ժողովուրդին ընտրուած մարդոց իշխանութիւնը և ժողովուրդը ինքը դարձաւ իր միակ կառավարիչը: Ինքինք կառավարելու համար ժողովուրդը ստեղծեց իր Ազգային Խորհրդարանը, Բարլամէնթ, որ կազմուած է բոլոր քաղաքացիներէն ընտրուած երիտիսաններէ, և կը կազմէ ամենաբարձր հեղինակութիւնը բովանդակ ազգին մէջ, որ կուտայ բոլորի համար պարտադիր որէնքներ ու որոշումներ և զանոնք գործադրել կուտայ իրմէ ընտրուած և իրեն ենթարկուող նախարարական մարմնի մը միջոցով: Այս կերպով վեցուեցաւ իշխանութեան գերբնական, Աստուածային հանգամանքը և ժողովուրդները տէր դարձան իրենց ճակատագրին, ազատուեցան իրենց սուրբկական դրութենէն, ճանչցուեցաւ բոյոր մարդոց հաւասարութիւնը օրէնքի առջե և մարդիկ ազատ համարուեցան ընելու ինչ որ համելի էր իրենց, պաշտանով միայն որ այդ արարքները չփառէին ուրիշներու շահերուն կամ ազատութեան:

Մարդկութեան համար նոր գարագուի էր աս, Ազատութեան և Ինքնիշխանութեան դարագրութիւն:

Ռամկավարութիւնը այդ սկզբանքի արտայայտութիւնն է: Նա կը պահանջէ որ որեկցէ երկրի մէջ, Պետական ամենաբարձր իշխանութենէն սկսած մինչեւ տնինայետին զիւզական կամ թագական իշխանութիւնը առանձնեն միայն ժողո-

վուրդի քուէով ընտրուածները: Նա կը պահանջէ որ բոլոր չափահան քաղաքացիներու քուէն լինի վերին հեղինակութիւնը հասարակական բոլոր ինդիրներու կարգադրութեան մէջ: Ռամկավարութեան քաղաքական իտէալն է Սահմանադրական Հանրապետութիւն, իսկ Սահմանադրական Միապետութիւնը կ'ընդունի իրրե անցողական և ժամանակաւոր երեսով:

Ի՞՞նչ ԿԸ ՊԱՐՏԱԴՐԵ ԽԱՄԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

Քանի գեռ ձեռք չէ բերուած ժողովուրդի գերիշխանութիւնը, Ազգ: Գերիշխան Խորհրդարան, քանի գեռ չկայ ազատ արտայայտուելու և զործելու հնարաւորութիւն, Ռամկավարութիւնը կ'ընդունի յեղափոխական գործունէկութիւնը, բոնի ոչմի կերարկումը Պետական կազմը փոխելու համար, բայց երբ հաստատուած է ընդհանուր և ազատ քուէարկութիւնը, երբ երկրին վերին հեղինակութիւնը կը կազմէ Ազգ: Խորհրդարանը և անոր առջե պատասխանառու նախարարութիւնը, Ռամկավարութիւնը, հետևողական իր սկզբունքներուն, կը մերժէ որ և յեղափոխական կամ բոնի գործունէկութիւն, որ պիտի նշանակէր փոքրամասնութեան տիրապետութիւնը մեծամասնութեան վրա և բռնակալութեան հին սկզբունքի յարութիւն առնելը նոր ձեի տակ: Ռամկավարութիւնը կը պահանջէ որ Պետական և Հասարակութեան բոլոր զործերը, Նախարարական Իշխանութենէն սկսած մինչեւ Քաղաքապետութիւնները, քաղաքներու, զիւղերու և թաղերու համայնական զործերը, ինչ ալ որ ըլլան, կառավարուին միայն ժողովուրդի ուղած ձեռով և անոր ընտրած անձեռով; իսկ ժողովուրդի քուէն շահելու համար՝

թոյլատրելի է միայն ազատ պրօպականութը։ Այդու
պէս նաև հանրային բոլոր հաստատութիւններու
վերաբերմամբ այն ժողովուրդներուն, որ չունեն
սեպհական քաղաքական անկախութիւն, օրինակ՝
Հայերուն։ Բոնութիւնը, սպառնալիքը և ամէն
կարգի արգելիչ միջոցներ, որոնց կողմէ ալ ըւ-
լան և ինչ լաւ նպատակներ ալ վերագրեն իրենց,
բացարձակ ոճիր են թամկավարութեան դէմ և ժո-
ղովուրդը կը տանին դէպի ստրկացում և հին Բըռ-
նապետութիւնը, որմէ ազատելու համար հարկ
կ'ըլլայ վերնորոգել անցեալի մէջ թափուած դա-
րերու հերոսական ճիգերը և արեան հեղեղները։

ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԱԶԱՏ ՊՐՕՊԱԿԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ Ե

Որպէսզի որեւէ ժողովուրդի ինքնիշխանու-
թիւնը արդիւնաւոր ըլլայ, պէտք է որ նա մտա-
ւրապէս և բարոյապէս ի վիճակի ըլլայ իր խօս-
քըն ըսելու իր կեանքի հետ կապ ունեցող բոլոր
խնդիրներու մասին։ Այդ պատճառով անհրաժեշտ
է որ ժողովուրդի մէջ տարածուի պարտադրիչ
կրթութիւն, որպէսզի ոչ ոք անդիտակցաբար չի
տայ իր քուէն։ Անհրաժեշտ է անընդհատ մարդել
ժողովուրդի միտքը, զգացումներն ու կամքը, որ-
պէսզի նա կարողանալ օգտագործել իր ինքիշխա-
նութիւնը և ամուր պահել ու զարգացնել իր վա-
յելած բարիքները։ Անհրաժեշտ է ստեղծել այն-
պիսի միջոցներ, որ ժողովուրդի բոլոր անհատնե-
րը, և ոչ թէ միայն անոր մէկ մասը, կարողանան
վայելել բնութեան բարիքները, իրենց աշխատան-
քի արդիւնքը։ Իսկ այդ բոլորը կը պահանջեն ժա-
մանակ, յարատե աշխատանք, ընդարձակ և բարդ
ուսումնասիրութիւններ, նիւթական և բարոյա-

կան աշագին զոհաբերութիւններ, մի մշտական
վերելք գէպի կեանքի լուագոյն ձեռքը, որուն և
նույնուած են խոկական Ուամկավար Կուսակցու-
թիւնները բոլոր երկիրներու մէջ։

ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԲՆԱԾՐՁԱԿԱՆ (Եվոլիօնիստ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ Ե

Թամկավարութիւնը, ընդունելով ազատ
կարգերու մէջ բանի յեղափոխական դործողու-
թիւններ, կը թողու որ ժողովուրդի հետզհետէ
զարգացող զիասակցութիւնը իր ազատ կամքովը,
ստեղծէ իրեն համար կեանքի աւելի լաւ ձեռք.
Համոզուած լինելով որ մարդկալին ընկերու-
թիւնը, ինչպէս բուսական և կենդանական աշ-
խարհը, կը յառաջդիմէ գանդաղ բնաշրջումով-
ոստամ չկայ պատճութեան մէջ, և ամէն յեղա-
փոխութիւն կամ բանի արարք, որով փոքրամաս-
նութիւնը կը յաջողի ձեռք բերել այս կամ այն
կարգպետութիւն, հակառակ մեծամասնութեան
կամքին, առաջ կը բերէ անբաղձալի ցնցումներ
և անկարգութիւն ժողովուրդի մէջ, կը խանդարէ
անոր յառաջդիմութեան բնականն ընթացքը, ա-
ռանց համեմու իս փափաքած արդինքին, որպէ-
սեաւ անխուսափելի հակագեցութիւնը (ոէտք-
սիօն) կուզայ ոչնչացնել՝ մէկ վայրի եանի համար
ձեռք բերուած այդ յաջողութիւնը և վերստեղ-
ծել իրերու նախկին զրութիւնը։

Մարդկութիւնը կը յառաջդիմէ ոչ տարձա-
նակով և ոչ սումբով։ Դիտութիւն, գրականու-
թիւն, ընտանիք, գպրոց, կրօն, ազատ քուէար-
կութիւն, տնտեսական գործունէութիւն, վերջա-
պէս խաղաղ կուլտուրական յարատեւ աշխա-
տանք—այդ հանապարհուն է որ ժողովուրդները

ձեռք կը բերեն յառաջդիմութիւն և ոչ թէ յանկարածական և բանի միջոցներով, որոնց սիրահար են այնպիսի տարրեր և կուսակցութիւններ, որ ընդունակութիւն չունին նուիրուելու ծանր և համբերատար աշխատանքի, այլ կ'ենթաղրեն երկրի վրայ մէկ հարուածով, ժողովրդական զանգուածներու՝ կամ անոնց մէկ մասի բոռէական բոնկումներով։

ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆ Է

Ռամկավարութիւնը չէր կարող յեղափոխական ըրլաւ, եթէ Ազատութիւնը ապահովուած չըլլինէր ժողովուրդի համար։ Ազատութիւնը Ռամկավարութեան գոյութեան անհրաժեշտ պայմաննէ, միայն Ազատութեան մէջ հնարաւոր է ժողովուրդներու խալաղ և արագ յառաջդիմութիւնը։ Այդ պատճառով ալ Ռամկավարութիւնը իր սկզբունքներու հիմնաքարը դարձուցած է Ազատութիւնը։ Ազատութիւն խօսքի, մամուլի, ժողովներու, միութիւններու, գործադուլներու։ Ազատութիւնը այնքան անհրաժեշտ է ժողովուրդներուն, ինչքան իրենց շնչած օդը։ Սա այսօր անվիճելի ճշմարտութիւն կը համարուի բոլորի կողմէ, բացց յաճախ միայն թուղթի վրայ։ Մէնք Հայերս գիտենք թէ ի՞նչպէս մեր մէջ նոյնիսկ յեղափոխութեան և ազատութեան անունով գործողները իրենց կարգին հանդիսացած են ազատութեան անունով, որոնց միջոցները իրենց կաղափարական հակառակութեան առողջութեան միջոցներ, բոնի միջոցներու դիմելով ժողովուրդի և իրենց գաղափարական հակառակութեան առողջութեան միջոցներու հանդէս, սպաններով, և այդ կերպով իրենց կամ-

քը բոնի պարտադրելով ժողովուրդին։ Ռամկավարութիւնը ժողովուրդի և Ազատութեան հանդէպ ամենածանր ոճիր կը համարէ այդ կարգի բոլոր արարքները և իր բովանդակ միջոցներով կը կոռուի Բոնապետութեան այդ զգուելի մնացորդներու դէմ։

Իրրե Ազատութեան եռանդուն պաշտպան Ռամկավարութիւնը սովորութիւն է եղած կոչենակ Ազատական (լիպերալ) Կուսակցութիւն։

ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆ Է

Ռամկավարութիւնը իրրե քաղաքական միութիւն կ'ընդունի բովանդակ ազգը և ոչ թէ անոր այս կամ այն գասակարգի, և իր ջանքերու առարկան կ'ընէ այդ ազգի և ոչ թէ միայն անոր այս կամ այն գասակարգի շահը, ինչպէս որ մարդու մը ձգտումներու առարկան իր ամբողջ մարմինն է, և ոչ թէ անոր միայն այս կամ այն անզամը կամ գործարանը։ Ազգին մէջ թէկ կան զանազան դասակարգեր, հոգագործ, արհեստաւոր, վաճառական, բանուոր, մտաւորական և այլն, բացց այս բոլորը իրենց սեպհական, առանձնայատուկ շահերը կարող են ապահովել միմիայն այն ատեն, երբ բովանդակ ազգի, զայն բաղկացնող բոլոր տարրերու անհրաժեշտ շահերը ապահովուած են։ Այդ դասակարգերը կարող են ներքնապէս մասնակի հակագիր շահեր և հակամարտութիւններ ունենալ իրարու հանդէպ, բայց ունին նաև ընդհանուր շահեր, որոնք անհրաժեշտ է պահպանել միացեալ ոչերով, որոնց կորուստը կործանարար է բոլորի համար, ինչպէս որ նաւի ընկղմումը կործանարար է բոլոր իր մէջ գտնուողներու հա-

մար, ինչքան ալ ամոնք իրարու թշնամի լինէին։ Ռամկավարութիւնը հաւատոք ունի որ ժողովութիւնը գրադարանի ալ կը պարունակեն իրենց մէջ ողջամիտ անհաներ, որ ըստունակ են իրենց նեղ եսէն զեր բարձրանալու և իրենց շահերը պատշաճեցնելու միւս զասակարգերու շահերոն, մասնաւոր շահի ետևէն նկատելու բավանդակ աղպի շահը։ Նա ամէն ջանք կը թափէ որ այդ գիտակցութիւնը գրաւէ հետզետէ ժողովութիւնի ականի լախն խաւեր։ Այդ գիտակից տարրերու վրայ է որ կը յենուի Ռամկավարութիւնը։ Ինձ հաւատոք ունի մարդկային բանականութեան և ժողովրդական բոլոր տարրերու համերաշխ դործակցութեան վրայ։

Կան քաղաքական կուսակցութիւններ (ընկերվարականներ) որոնք իրենց գործունէութեան նպատակը ըրած են միայն ժողովուրդի մէկ գտակարգը, բանուորութիւնը, և անոր մասնակի շահերէն զատ ուրիշ շահ չեն ուզեր ճանչնալ։ Բայց այդպիսիներ անպատասխանատու քարոզիչներ են, որոնց քարոզի սխալ լինելը և անոր վտանգաւոր չետանենքները ակնյայտնի չեն ըլլար միայն խաղաղ ժամանակները, երբ վտանգը ծածկուած է և ժամանանդ ուրիշ աւելի զօրել և կառավարութեան զլախը զտնուող կուսակցութիւններու աշխատանքի չնորհիւ, որոնք կը զեկավարուին լայն ժողովրդական աւեսակէտներով։ Բնդ հանուր երեսը է որ ամէն անդամ, երբ ընկերվարական անհաստներ անցած են կառավարական գործերու զլուխը, թողած են իրենց նեղ զասակարգացն տեսակէտը և սկսած են աշխատոիլ համաժողովրդական ծրագրը։ Իրերու ընթացքը, կեանքի մօտիկ շփուծը երեան հանած է իրենց նախկին տեսակէտի սը-

իսակ լինելը։ Մարզիկ հարկադրուած են ընդունիլ որ անկարելի է ապահովել դասակարգերու շահը և զանց առնել ազգը, ինչպէս անկարելի է զբաղութիւն միայն մէկ մասի ապահովութիւնը և նկատի չունենալ ամբողջը։ Սուկ դասակարգային շահերը նկատի ունեցող կուսակցութիւնները այն օգուար միայն ունին, որ ուշադրութիւն գարձնել կուտան այդ զասակարգերու աննպաստ վիճակի վրայ և կ'ստեղծեն անոր ի նպաստ շարժուն տըրամադրութիւն։ բայց այդ կերպ կուսակցութիւններ օգտակար կարող են ըլլալ միայն այն պարագային, երբ գոյութիւն կ'ունենայ ուժեղ Ռամկավարական մի կուսակցութիւն, որ կը միացնէ ժողովրդի բոլոր խաւերու ձգտումները բնդհանուր տղղութեան մը մէջ և կը վարէ ազգի նաւը։ Առանց այդ կերպ միացնող կեդրոնի, սոսկ դասակարգային կուսակցութիւնները կը հանգիստանան քարքայիչ և ոչ թէ շինող, գրական ազդակներ ազգերու կեանքին մէջ։

ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԻՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒԹԻՒՆ է

Վերը ըստածներէն յայտնի է ինքնին որ Ռամկավարութիւնը ազգային է, այսինքն կը պաշտպանէ ազգի շահը իրեն մի հաւաքական միտթեան շահ։ Նա ազգային զգացումը կը համարէ գրական և ստեղծագործող ազգակ մը մարդկացն պատմութեան մէջ և զայն Ծննդելու ձգտումը ապարդիւն և վնասակար։ Բնութեան մէջ աւելորդ ոչինչ չկայ, հայրենիքի, ազգի սէրը, նոյնակէս, իրերի ներկայ գրութեան անխուսափելի մէկ արտակարութիւնն է որ սեպհական զերն ունի կատարելու բնկերային յառաջդիմութեան մէջ։

Ազգայնականութիւնը չի նշանակեր ատելութիւնը միւս ազգերու հանդէպ, ինչպէս ընտանեսիրութիւնը չենթազգեր ատելութիւն դէպի ուրիշ ընտանիքները: Ազգերը մեծ ընտանիքներ են, և անոնց զաւակները իրենց առաջին պարտականութիւնը համարելու են աշխատելու նախ իրենց ընտանիքին համար և ազա միւսներուն, որոնք ունին արգէն իրենց համար աշխատողներ: Աշխատելով իրենց ազգի համար՝ մարդիկ աշխատած կը լինին մարդկութեան համար: Զկայ մարդկութեան որ և է մաս որ չներկայաւնայ աչս կամ այն ազգի ձեր տակ, և անհատը, մարդկութեան օգտակար լինելու համար պէտք է օգտակար լինի անհրաժեշտորէն որ և է ազգի, իսկ անհատի համար գործունէութեան ամենայարձար գետինը իր ազգութիւնն է, որու լեզուն, բարքերը, Հոգեբանութիւնը ծանօթ են իրեն, որուն վրաչ ազգերու համար ան ունի բազմաթիւ միջոցներ և յարձարութիւններ:

Յարձակողական ազգայնականութիւնը, չովինիզը, ազգային ողջմատութենէ շեղումն է, հիւանդու այլասերումն է: Խամձկավարութեան նընշանաբանն է՝ յարգանք բոլոր ազգերու ազգային իրաւունքներուն և ազատ ազգերու եղբայրական դաշնակցութիւն:

ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ. ԵՒ ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԻՒՆ

Դրամագլուխը և մեքենական խոշոր արդիւնաբերութիւնը, մանաւանդ վերջին զարու ընթացքին, առաջ բերին քաղաքակիրթ երկիրներու մէջ հարստութեան հսկայական աճումն, բայց այդ հարստութեան անհամաշափ բաշխումը դրամատէրերու և զործաւորներու մէջ՝ առաջնորդութիւնը միավոր կը կազմուի:

առ կեանքի ամէն տեսակ բարիքներու անլուր ճախութիւն, իսկ վերջիններուն, ապրուստի ամէն միջոցէ զրկուած բնշազուրկ (պրօլետար) գործաւորներուն, խեղճ և շարքաշ կեանք մը. և որովհետեւ նեքենայի հանդէս զալովը՝ ժողովուրզի խիստ բազմաթիւ ապրերը զրկուած էին իրենց փոքրիկ արհեստանոցներէն և ապրուստի միջոցնեէն և զործաւոր գարձած զրամատիրութեան, ստեղծուեցաւ զործաւորական հարց մը որ, քաղաքակրթուած մարդկութեան այժմեալ ընկերացին ամենակենսական հարցն է: Ի՞նչպէս վերցընէլ զործաւոր գաստակարզի թշուաւութիւնը: Ազդ հարցի օրինաւորութիւնը կ'ընդունի Խամձկավարութիւնը և ամէն չանք կը թափէ անոր բաւարար լուծում տալու: Իրեկ առաջին և ամենաուժեղ զէնք, Խամձկավարութիւնը կատարեալ ազատութիւն կուտայ բանուորին խօսելու, գրելու, միտթիւն կազմելու, զործագուլ ընելու: Հոգեսպէս զարգանալով և միութիւններ կազմելով՝ բանուորները կը գառնան ոչ թէ այլևս գրամատէրերու ամէն քմահաճոյքին, ամէն անարդար կարգադրութեան հըլու ստրուկներ, այլ մի մեծ ոյժ որ՝ իր կարգին՝ զործագուլի սպանալիքով, կ'սափաէ գրամատէրին չափաւորել իր ախորժակները և կը կորդէ անկէ հետզհետէ նոր զիջումներ: Բանուորական միութիւնները այդ կերպով կը գառնան բանուորներու ձեռքին ուժեղ զէնք մը և իրենց սեփական միջոցներով կարող կ'ըլլան բաւարարել իրենց պահանջները: Բայց միայն բանուորներու սեպհական աշխատութիւնը չի բաւեր բանուորական հարցը արձատապէս լուծելու համար և անհրաժեշտ կը զանալ կառավարութեան միջամտութիւնը: Խամձկավարութիւնը, մեկնելով հա-

մաժողովլրդական տեսակէտէ և խնդրի բանաւոր և
հասունցած լինելը կամ ոչ մանրակրկիտ քննուու-
թեան ենթարկելով, ըստ այն կորոշէ կառավա-
րութիւնան կողմէ ըլլալիք կարգադրութիւնը կամ
յատարարուելիք օրէնքը : Ըստձկավարութիւնը չի
ընդունիր որ ընկերային հարցը կարելի է զիւրու-
թեամբ արմատապէս լուծել, այլ կը բարձրանայ
միշտ բարելաւումէ բարելաւում, հաւատալով որ
միայն այդ կերպով, միայն բնաշրջական ասափ-
ճանական վերելով կարելի է յաղթիլ այն ենթա-
կայական և առարկայական արգելքներուն որ կը
խափանեն ընկերային-անտեսական խնդրի վերջ-
նական և խեցալ լուծումը : Ըստձկավարութիւնը
դէմ է ընկերային հարցը լուծելու նպատակով զիւ-
թելու բանութիւններու, կամ տալու լախուոն որու-
շումներ, կատարելու յանկարծական ոստումներ,
ոչ թէ դէմ լինելով բանուորներու զրութեան ան-
միջական բարելաւումին, անտեսական անհաւա-
սարութեան մեծ հարցի արմատական լուծումին,
ոչ որովհետեւ հաւատացած է որ բուն խսկ բան-
ուորութիւնը նման անխորհուրդ կարգադրու-
թիւններէ ոչինչ չչահելէ զատ՝ մեծապէս պիտի
վնասուի : Հասարակական կեանքը չափազանց
բարդ և կնճուտ է . անոր որեկ մասին վրայ եղած
հիւանդութիւնը դարձանելու համար՝ պէտք է խս-
կական բժշկի պէս քննել ամբողջ մարմինը, ու-
սումնասիրել հիւանդութեան ծագման պատճառ-
ները : Գիտնալ թէ ի՞նչ յարաբերութիւններ գու-
յութիւն ունին հիւանդ և առողջ մասերու մէջ,
գիտնալ գործածուելիք դարձանի յատկութիւննե-
րը և անոր թէ հիւանդ մասին և թէ, ամբողջ
մարմինի վրայ ունենալիք աղդեցութիւնը եալին :

1661 - 89

Այս կերպ զիւրական բարեխղճութեամբ կը
մօտենաչ ընկերային խնդրին Ռամկավարութիւնը .
նա չի կրնար, ինչպէս յաճախ խորհուրդ կուսան,
կ'սպառնան զանազան ծայրայեղ կուսակցու-
թիւններու անսպատասխանաւու չփերը և բան-
ուորական տպէտ կամ թերուս խմբակցութիւններ,
զուացնել յայտնուած բոլոր պահանջները և կա-
ցացնել յախուռն որոշումներ, ինչպէս այդ սովո-
րութիւնն է բոլոր տպէտ և յանձնապատան թժէկ-
ներու : Այդ տեսակ չմտածուած քայլեր, կեանքի
զարգացման անհամապատասխան կարգադրու-
թիւններ, ծանր խառնաշփութիւն կ'ստեղծեն
ժողովուրդի հասարակական, անտեսական կեան-
քի մէջ, երեան կուզան անպիսի անպատէհու-
թիւններ որ առաջուց անհնար էր նախատեսել, կը
ոկսի ընկերային-անտեսական կազմալուծումը,
որնէ կը տուժէ ամենէն առաջ ինքը բանուորու-
թիւնը և ահազին վնասններէ յետոյ հարկ կը լինի
վերագառնալ նորէն նախկին դրութեան :

Ըստձկավարութիւնը համամիտ է ընկերա-
վական կուսակցութիւններուն, ցորչափ անոնք կը
պահանջնեն բանուորական պահանջներու աստի-
ճանական բաւարարում, բայց դէմ է անոնց զրու-
դասակարգային նեղ տեսակէտէ բղիսած մաքսի-
մալ պահանջներուն և չի ընդունիր ընկերային
հարցի ապագայի նկատմամբ անոնց ալժմէն կազ-
մած ծրագիրը, որու համաձայն պիտի վերնայ
մատնաւոր սեպհականութիւննը, արդինաբերու-
թեան բոլոր միջոցները պիտի գրաւուին և անց-
նին կառավարութեան ձեռքը և կառավարութիւնն
ինքն պիտի ստանձնէ արդինաբերական ձեռնարկ-
ներու և ալյանքներու կանոնաւոր արտադրու-
թիւնն և բաշխումի հսկայական գործի բացարձակ

տիրապեսութիւնը։ Իբրև բնաշրջական կուսակցութիւն, Ուածկավարութիւնը չի կրնար ընդունի ապագան մեր քամահած ծրագիրներուն ենթարկելու կարելիութիւնը։ Իա աւելորդ կը համարի կազմել հեռաւոր ապագայի մասին որ և է ծրագիր, հաւատալով որ ապագան պիտի կազմուի այնպէս, ինչպէս որ կեանքը իր աստիճանական զարգացումով՝ կ'ստեղծէ զայն և ոչ թէ մարդոց կանխագոյն (apriori) կայացուցած որոշումներով։

ԴԱՄԱՐԱԿԱՆ ԲԱՐԻՔ Ե

Ընկերվարական մամուլը և աժանազին հըստաբակութիւնները ժողովուրդի թերուս մասի մէջ այն համոզումը զոյցուցած են թէ գրամատիրութիւնը (կապիտալիզմ), բուրժուական կարգերը մէծ, սոսկալի չարիք են։ Բայց այդ վեմին աստիճանի սխալ և յետադիմական կարծիք է։ Բովանդակ քաղաքակիրթ աշխարհի մէջ այսօր կը տիրեն բուրժուական կարգեր, բայց ոչ չի համարձակիր ըսելու որ Եւրոպան և Ամերիկան աւելի գէշ գրութեան մէջ են, քան այն նախնական, անտեսապէս յետանոց երկիրները, ուր այդ կարգերը չատ թոց են արտապատուած, օրինակ՝ Թիւրքիան, Պարսկաստան, Աֆղանխաստան եայն։ Արեմտեան երկիրներու բովանդակ քաղաքակըրթութիւնը, որ մեզ համար երազ կը թուի—երկաթուղիներ, գործարաններ, մեքենաներ, համալսարաններ, հանրային գիտական և գրական հաստատութիւններ, և այն, բոլորը ստեղծուած են դրամատիրութեան ուժով և մեքենական արդիւնաբերութեան հաստատութեան դրամական քաղաքական քաղաքական քաղաքական քանական իսկական մէծ արուեստական կերպով բացուազ պառակտուածներն եւ՝ ընդհակառակն՝ ամէն միջոցներով կը ճշտի իրականացնել Հայ գործօն ոչիերու արնդհամուլը միութիւնը ազգային։ Համաժողովրդականը մէծ կուսակցութեան մը մէջ համոզուած վինելով այս այն այդ կերպով կարելի կ'ըլլաց Հայք կեանքին անհետացնել գաղափարատրութեալ զանազան թագավականութիւնը, որ անցեալին մէջ բաժանաբանութեան մէտու մէր ոչիերու զօրենք և մերժութիւնը միի հանդէ պահեալ այժմ, և Հայութիւնի մէն կը ըստ մենայնուածառական մակարդակին մայլ կը ըստ ուսունայի միւնույն Աղանդկովը վատնել մէկր Վրիշտ ուստարգութեան ոյժերը և թուլ աւր որ պատճուած

լոր բարիքները, այդ գործօնը, իր սեպհական շահն համար միայն ստեղծագործելով կը գործէ անդիտակցարար բովանդակ հանարակութեան համար և իր զարգացումովին իսկ կը հարկադրուի ծառայել պատճական յառաջդիմութեան։ Անոր գէշ կողմերը յարատե չեն, անոնք իրենց ձեռքովը կը փորեն իրենց սեպհական գերեզմանը։

ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԹԻՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆ

Նկատի ունենալով մասնաւորապէս Թիւրքահայաստանի մինչ այժմեան նահապետական-աւատական կարգերը և վերջին բնաջնջող չարգերու և քանդումներու հետևանք եղող համատարած անայտթիւնն ու նիւթական ստեղծագործութիւններու բացարձակ ոչնչացումը, Ուածկավարութիւնը բոլորովին անտեղի, յետադիմական և կործանարար կը գտնէ որ և է զասակարգային կորւ, ընկերվարական պիտօպականուա կամ հակառակութիւն զրամատիրութեան գէմ։ Կործանարար կը դանէ Թիւրքահայութեան զանազան իսաւերու մէջ արուեստական կերպով բացուազ պառակտուածներն եւ՝ ընդհակառակն՝ ամէն միջոցներով կը ճշտի իրականացնել Հայ գործօն ոչիերու արնդհամուլը միութիւնը ազգային։ Համաժողովրդականը մը մէջ համոզուած վինելով այս այն այդ կերպով կարելի կ'ըլլաց Հայք կեանքին անհետացնել գաղափարատրութեալ զանազան թագավականութիւնը, որ անցեալին մէջ բաժանաբանութեան մէտու մէր ոչիերու զօրենք և մերժութիւնը միի հանդէ պահեալ այժմ, և Հայութիւնի մէն կը ըստ մենայնուածառական մակարդակին մայլ կը ըստ ուսունայի միւնույն Աղանդկովը վատնել մայլ կը ըստ ուստարգութեան ոյժերը և թուլ աւր որ պատճուած

թեան մէջ առաջին անդամ ըլլալով իր գարաւոր հայրենի հողը լքող Հայը, չունենալով անհրաժեշտ միութիւնն ու կորովը, ընկծուի զինք ըլլազապատող աննպաստ պարմաններու յամառ ճընչումէն և անհետանայ ընդմիշտ աշխարհի երեսէն, ուր ուժեղներու և կեանքին յարմարողներու համար միայն տեղ կայ:

Հ. Ա. Կուսակցութիւնը համոզուած է թէ անկարելի է մէկ կողմէ քարոզել «զասակարգային անհաշտ պայքար» և միւս կողմէ համախմբել Հայ ժողովուրդի բոլոր տարրերը նպաստակի մը շուրջ: Մոււած անհաշտ զասակարգային պայքարը անկարելի է որ անհաշտ տրամադրութիւն և թունաւոր պառակտումներ չստեղծէ և զրոյի չը վերածէ այն ազգային միացեալ գործունէութիւնը որ Հայութեան համար մահու և կենաց խնդիր է:

Հ. Ա. Մամկավարութիւնը կոչ կ'ուղղէ բոլոր թիւրքահայութեան, անխոտիր — ուսուցիչ, քահանայ, քաղաքացի, գիւղացի, գործաւոր, հարուստ, աղքատ, բոլորուիլ թիւրքահայութեան Փիզիքական և հոգեկան պահպաննան, թիւրքահայ ազատագրութեան, աւերուած հայրենիքի վերաբը նակելիութեան և վերաշինութեան գործի շուրջ, Հայ Սահմանադիր Մամկավար Կուսակցութեան դրօշակին տակ, որ համաժողովրդական է, որ միւթեան և գործի նշանաբան է և ոչ թէ կեղծ—դասակարգային սպաննիչ ատելութիւններու և քայլացան:

Կուսակցական սնափառութիւնը չէ որ մեղայս յայտարարութիւնն ընել կուտաչ, այլ ազգային միութիւն, կեղրոնական-համաժողովրդական կուռ կազմակերպութիւն մը ունենալու հրամայուղական կարիքը. և որովհետեւ Հայ ընկերվարական

կուսակցութիւնները չեն համաձայնիր-դէթ մինչեւ այսօր — թողնել իրենց հեռաւոր նշանաբանները և մօտաւոր նպատակին համար կազմել համազգային կուռ միութիւն մը, մենք ուրիշ ճամբար չենք տեսներ, բայց եթէ հրամարակ գալ առանձին, մեր սեփական կուսակցութեան անունով և յորդորել թիւրքահայ ցիրուցան հատուածներուն միանալ այս կազմակերպութեան շուրջ, ոյժ տալ անոր, ամբացնել անոր շարքերը և ձեացնել այդ կերպով այն ուժեղ կեղրոնական կուսակցութիւնը, որու չոյցութիւնը, վերջին քառորդ գարու մեր ազատագրական ձգտումներու շրջանին, Հայ ժողովուրդի մատնեց անպատասխանատու, ծայրակեղ տարրերու կործանիչ գործունէութեան: Այժմ Հայ ժողովուրդի ինքնապահպանման բնազդը պէտք է իսօսի: Հայ Սահմանադիր Մամկավար Կուսակցութիւնը ունեցեր է ցարդ ոչ մեծաթիւ հետևողներ: Նիւթական և բարոյական միջոցներու պակաս կը զգայ նա, բայց այդ պարագան պէտք չէ յուսահատութեան մատնէ մեղծ մենք պէտք է խորհինք ոչ թէ այն մասին թէ ինչ ենք, այլ թէ ինչ պէտք է ըլլանք: Մենք և թիւրքահայ ժողովուրդի հըսկայ մեծամասնութիւնը, որ կողմնակից ենք համազգային միութեան, որ գէճ ենք գասակարգային անժամանակ և անխմաստ պառակտումներու, իրաւունք չունինք անզործ նստելու մեր ուժերու և յարմարութիւններու անբաւականութիւնը նըսկատի ունենալով: Որ և է ժողովուրդ իր ոյժերը իր մէջն քաղելու է. ինչ նիւթական-բարոյական գիրքի վրայ ալ որ գտնուի: Թիւրքահայութեան այն մասն ալ, որ անձկութեամբ գործունէութեան նոր ուղիներ վինառելու ետևէ է, առանց վարանելու համախմբելու է իր ոյժերը կազմակերպու-

թեան մը մէջ : Այդ համախմբումն է որ պիտի ստեղ
ծէ հարկաւոր եղած հեղինակութիւնը և չնարա-
ւորութիւն տաչ գործնական մանրամասնութիւն-
ներով զարգացնելու այն ուղղութիւնը , որուն գըլ-
խաւոր ձեերը պարզեցինք :

Թէ շատ ուշադիր դիտութիւն մեր կեան-
քի վերջին տարիներու իրադարձութիւններու վր-
րայ՝ պիտի համոզէ իւրաքանչիւր Հայը որ կազ-
մակերպութիւնը միակ ամուր ձեն է հասարակա-
կան գործունէութեան : Անկազմակերպ մասսայի
բոլոր գժգոհութիւնները , ալեկոծումները , բու-
ղոքները , քամիի պէս կ'անցնին և կեանքը կը մնա-
հոն ուր որ էր : Թիւրքահայութիւնը պէտք է ըդ-
դայ այժմ այդ ձեի գործունէութեան անօգուտու-
թիւնը , պէտք է համոզուի որ առանց կազմակեր-
պութեան ոչինչ կ'արժէ ան , թէև հարիւր հազար-
ներ ունենայ : Պէտք է դիտնայ թէ միայն կազմա-
կերպուած գործունէութիւնն է որ հետք կը թողնէ
կեանքի վրայ և կը յարատեւէ տարիներու ընթաց-
քին մէջ , դառնալով ժողովուրդներու յառաջդի-
մութեան մէծագոյն ազդակներէն մէկը :

Թիւրքահայ ժողովուրդը , եթէ կ'ուզէ վեր-
ջապէս պատկանիլ կազմակերպութեան մը , եթէ
կ'որոշէ հետեւիլ նշանաբանի մը , ուրիշ նշանաբան
չի կրնար ունենալ , բացի Հայ Սահմանադիր Ռամ-
կավարական Կուսակցութեան նշանաբանէն : Անոր
համաժողովրդական սկզբունքն է միայն որ կը հա-
մապատասխանէ Հայ ժողովուրդի բնազդաբար ըզ-
գացած , բայց ցարդ գոհացում չդտած Հայ ազդա-
յին միութեան պահանջին :



ՅԱ Ա Զ Գ Գ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ

Հ. Ա. Ռ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ
ՇԱԲԱԹԸ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ

ԲԱԺԱՆԱՌԱՎՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԵՐ

Տարեկան \$4.00

Վեցամսեայ \$2.00

Պատուի և արուարձաններու
Քանառայի և Արտասահմանի } \$5.00

7013

ՀՀ Ազգային գրադարան



NL0039947

